

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԳՈԼՈՍՊՈՍ

ԵՐ ՍՈՅՈՐԵՍ ՌՈՒԿԷ

Եթէ աշխարհիս վրայ եղած է մարդ մը՝ որոյ փառքն անկապտելի և անժխտելի պէտք է համարուի՝ նա Քրիստափոր Գոլոմպոսն է. որ ամենէն մեծ գիւտն ըրաւ ամենամեծ հաստաւ տամուտեամբ ընդդէմ հանրական հակասութեանց. և սակայն Ամերիկայի գիւտէն վերջն անցած չորս դարերու մէջ իսկ չեն պակասած այնպիսի անձինք՝ որ ուզեր են նսեմացընել այս փառքն և պարծանքը. Ժ.Չ դարուն՝ Պարրոս, Օվիէտո, և Կոմարա. Ժ.Էին՝ Կարչիլասսո տէ լա Վէկա. Ժ.Ըին՝ Օդո. իսկ մեր դարուն՝ ֆէշէլ այնպիսի անձինքներ եղան՝ որ այս վատ պաշտօնն յանձն առին. իսկ արդ մինչ երկրքին աշխարհք ևս, հինն և նորն ի միասին կը պատրաստուին մեծահանդէս տօնախմբելու այս փառաւոր գիւտին չորրորդ դարադարձը՝ ուսուցիչն Մոֆուս Ռուկէ պատշաճ դատեցաւ Գոլոմպոսի կենսագրութիւնը (1) հըրատարակել. որոյ ոճն շատ տարբեր է իւր հարիւրամեկին օրը մարդկութեան բերնէն բարձրանալիք շնորհակալեաց երգէն. այն անձին՝ որ զբաժանեալ Մարդկութիւն միացուց. մի և նոյն մտորակին մէջ կրկին սենեկաց մէջ բնակողներն միմեանց տեսանելի ըրաւ. ֆէշէլի՝ ժամանակին պատասխանեց հռչակաւորն Տալլա Վէտովա. իսկ Ռուկէի գրոց վրայ ալ կ'արժէ անցողաբար խօսիլ այս առթիւ.

Ռուկէ՛ ի Գերմանիա իրաւամբ ամենէն նշանաւոր կենդանի հեղինակութիւնն կը համարուի աշխարհագրութեան պատմութեան տեսակէտով. յիտալիա չորս տարի է որ Գոլոմպոսն մասնաժողով մը կ'աշխատի. այս ժողովը յոյժ նշանաւոր անձինքներէ կը ձևանայ և նպատակ ունի հաւաքել և տպել այն մեծ մարդուն և իր մեծ գործին վրայ գտնուած ամէն տեսակ յիշատակարանք. Ռուկէ միայն արգէն ծանօթ անցքերն և յիշատակարաններն ՚ի գործ կ'ածէ. Մ'ենք կարգաւ այս գրոց մէջ գտնուած անտեղութիւնքն ընթերցողին աչքին առջև պիտի դնենք.

Եւ նախ Յասաբարանիս առաջին տողերուն մէջ իւր գործին շարժառիթն (leitmotif) յառաջ կը բերէ հետեւեալ խօսքերով. «Բարբաղդ Գտողին անունը՝ շատ աւելի ճարտար և կտրիճ նաւավարներու համբաւը ստուերի մէջ թողուց»։ ի Գոլոմպոս միայն

1 Cristoph Columbus, von Sophus Ruge. Dresden, 1892,

գերազանց յաջող բազմ մը կը նկատէ Ռուկէ. քիչ վերջը կը յաւելու. (էջ 3). «Նա իւր ժամանակին շրջանին մէջ՝ չի ծագեր իբրև զարմանալի և միակ հանճար մը և ոչ այն մտաց և ոգւոց մին է՝ որ ՚ի յառաջադիմութիւն կը մտրակեն (führender Geist). վասն զի իւր ժամանակին ամէն աւանդութիւններէն և կարծիքներէն չի շեղեցաւ, հաստատուն պատրաստեալ ծրագիրներն ՚ի գործ դնելու համար. որոց գործադրութիւնն՝ անշուշտ անհրաժեշտ հարկաւոր էր նոր դար մը սկսելու համար: Ընդհակառակն Գոլումպոս՝ միւս իւր ժամանակակիցներէ աւելի միջնադարեան գաղափարաց յարեալ կը թուի»: Այս կարծեաց համաձայնելու համար՝ պէտք է մեզի ցուցընէ քանի մը führende Geister ներ որք ժամանակին ամէն աւանդութիւններն և կարծիքներն արհամարհած ըլլան. և սակայն գիտենք ՚ի պատմութենէ՝ որ Գոլումպոս այս կարծեաց շատն արհամարհեց, և ահա այն պատճառաւ իսկ պատմաբանք իրմով կը վերջացընեն միջին դարը: իսկ թէ Գոլումպոս հաստատամտութեամբ պահեց արդեօք իր գաղափարն, զայս կը ցուցընէ իր տասնևչորս տարի անհամբեր սպասելն՝ մինչև որ վերջապէս գտաւ միջոց իւր գաղափարըն ՚ի գործ դնելու: Ռուկէ կը կարծէ թէ Գոլումպոս ևս իւր ժամանակակից անձանց գաղափարակից էր երկրիս ձևին նկատմամբ. սակայն բոլորովին անհիմն է. զի Գոլումպոս փորձով իսկ ցըցուց երկրիս գնդաձև ըլլալն. և անհերքելի փաստերով անհետացուց միջնադարեան տիեզերագիտութիւնն որ մերթ կլոր, մերթ տափարակ և երբեմն քառակուսի իսկ կը համարէր գերկիր:

Սակայն Ռուկէ կարծես թէ իւր այս այլանդակ կարծիքն կը լուստարանէ քիչ մը վերջը (էջ 30). «Սիմոնութեան տարւոյն (1478) անդորրութեան մէջ՝ Ատլանտեանի վրայ ըրած ճանապարհորդութեանց միջոց քաղած ծանօթութիւններն հաւաքեց ՚ի մի Գոլումպոս... Տիեզերագիտական ընդհանուր վարդապետութիւններն ուսանելու համար՝ աշխարհագրութիւն մ'առաւ, կամ ինչպէս այն ատեն կը կոչէին Պատկեր Աշխարհի (Imago mundi), որ 1410ին ՚ի Պետրոսէ Ալլիէ գրուած էր. անքննադատ և միջնադարեան հաւաքում մը հնոց կարծեաց և գործոց, որ այնուհետև Գոլումպոսի առաջին և գլխաւոր աղբւրըն եղաւ... Այս գիրքը հին աշխարհագիտաց, Եկեղեցւոյ Հարց և արար աշխարհագրաց կարծեաց և տեսութեանց ժողովածոյ մ'էր... Այս գրքէն սորվեցաւ Գոլումպոս թէ երկրաւոր գրախտը հեռաւոր արևելից մէջ էր լեբան մը վրայ. և թէ ըստ Արիստոտէլի՝ ծովը Սպանիոյ արևմտեան և Հնդկաստանի

արեւելեան եզերաց վրայ շատ անձուկ էր. և ըստ Սինեկայ՝ սակաւթիւ աուուրց մէջ յաջող հովով կարելի էր անցնիլ: Գարձեալ, Եզրի հեղինակութեան վրայ վստահացած՝ ընդունեցաւ այն կարծիքը թէ երկրիս մակերեւոյթը $\frac{2}{7}$ ցամաք և $\frac{1}{7}$ ջուր էր. թէ այրեցեալ գօտին, ըստ Ս. Օգոստինոսի, 'ի մարդակերպ հրէշից բնակեալ էր. և վերջապէս, 1500էն ցօրն ընդհանրական դատաստանի՝ միայն 300 տարի մնացեր էր»: Թէ Գոլոմ պոս Ալլիացւոյ Պատկեր Սշխարհին մի միակ և առաջին աղբիւր չէ ունեցած՝ զայս նոյն իսկ ինքն Ռուկէ կ'ապացուցանէ. սակայն ճշմարտութեան համար պէտք ենք ըսել նաև որ Ռուկէի այսչափ ստգտած Ալլիացւոյ աշխատութիւնը՝ ժամանակին աստեղագիտութեան ունեցած յառաջադիմութեան կատարելագոյն նշկարագիրն էր. այնպէս որ անցք մը կրնայ համարուիլ Ս. Հարց կամ եկեղեցական աշխարհագրութենէն՝ 'ի գիտնականն⁽¹⁾: վերջապէս, յիշուի անժխտելի է որ Տ'Ա. Ս. Ս. լոկ Արիստոտելի և այլ հնոց հեղինակութեանց վրայ յենլով՝ ինքն իւր կողմանէ անձնական և համոզիլ փաստեր յառաջ չէր բերեր՝ բայց երկրիս գնդաձև ըլլալուն հիմնական գաղափարն ունէր, և երկրագրնդիս շրջանաւորութեան (circumnavigation) գործարական հարցը կ'առաջարկէր: Երկրաւոր դրախտին համար ևս կը ջանար տեղ մը գտնել, բայց գերուսաղէմ՝ աշխարհիս կեդրոնէն գուրս կը համարէր. իսկ Եզրի Յայտնութեան, Ս. Օգոստինոսի հրէշից և ընդհանրական դատաստանին նկատմամբ՝ պիտի տեսնենք որ Ռուկէ թէ և միամտութեամբ զԳոլոմպոս ամբաստանել ուզելուն համար այս իրերն առաջարկեց՝ բայց յայտնի պիտի ըլլայ որ նոյն իսկ ինքն կ'արդարացընէ զԳոլոմպոս այս տեսակ իրաց հաւատք ընծայելուն համար:

Ըստ Պատմութեանց (Historie) Ֆերտինանտի՝ որդւոյ ծովակալին, զորս կը հաստատէ և Լաս Գազասի Պատմութիւնը (Historia), Գոլոմպոս իւր կարծիքը կամ ծրագիրն՝ երեք տեսակ պատճառաբանութեանց վրայ կը հիմնէր. բնական, հեղինակութեան, և նշանաց: Բնական պատճառաց հիմն էր երկրիս գրնդաձևութիւնը և նորա ընդարձակութիւնն ըստ Տոլոմէոսի և Մարինեայ. իսկ հեղինակութիւնքն էին 'ի մատենագրաց՝ Արիստոտելի, Սինեկայ. 'ի ճանապարհորդաց՝ Մալքո Բոլո և Մանտէվիլի: Նշաններն էին՝ ձեւաւոր և յղկուած տախտակի կտորներ և Ասորեան և Եւրոպիոյ արեւմտեան եզերաց վրայ նետուած ահագին եղէգներ, և Ատլանտեանի խորը գտնուած կղզեաց առասպելայօդ զրոյցները:

1 Vivier de S' Martin,

Աստ Ռուկէ Գոլոմպոսի մտաւոր ծրագիրը կը բացատրէ. «Իրաց բնական կարգաւ և հետեանօք պէտ է ենթադրել որ Գոլոմպոս նախ և առաջ նաւաստեաց և ճանապարհորդաց հազորդած ամէն տեսակ տեղեկութիւնները կը հաւաքէր և յետոյ այս ծանօթութիւնները ստիպեցին զինքը որ անդրծովեան երկիրներ փնտռելու ելնէ: Բայց զայս 'ի գործ գնելու համար՝ պէտք էր որ իշխան մը կամ թագաւոր մը այս ձեռնարկութեան կարևոր միջոցները իրեն շնորհէր. և զայս ընդունելու համար՝ հաստատուն հիմն և փաստեր պէտք էր ունենալ և ոչ թէ պարզ նաւաստեաց խօսքերն և վկայութիւնք՝ իւր կարծեաց ստուգութիւնը նշանաւոր հեղինակաց կարծեաց և ուսումնական հիման վրայ պէտք էր հաստատել: Այս նպատակաւ սկսաւ տեղեկերագրտական և աշխարհագրական իրաց վրայ ուսումնասիրել և հմտանալ, և հին ու նոր հեղինակաց վկայութիւնքն մէջ բերել» (էջ 46): Աստ 'ի մէջ կը բերէ գործոյն երկրորդ ստիպողական պատճառը. այսինքն 'ի Հնդիկս ըրած ճանապարհորդութեան ուսումնական ծրագիրը՝ ոչ եթէ Գոլոմպոս այլ իբր թէ Դոպանէլի պատրաստեր է: Իմանալով Գոլոմպոս թէ փըլորենտացի աշխարհագէտն յղեր էր առ թագաւորն Բորդուգալի գրուածք մը և քարտէս մը՝ որոյ վրայ ծրագրուած էին Հընդկաստանի արևմտեան ճանապարհորդութեան մանրամասնութիւնք՝ գրեց առ նա Գոլոմպոս յայտնելով իւր կարծիքն և զազափարներն և բացատրութիւններ ինդրեց. աշխարհագէտն ալ իւր գրուածքին և քարտիսին երկրորդ օրինակ մ'ալ 'ի պատասխան ղրկեց առ Գոլոմպոս . . . Գոլոմպոսի ճանապարհորդութիւնը, կը յաւելու Ռուկէ, Դոպանէլիի քարտիսին առաջնորդութեամբ կատարուեցաւ. և այս այնչափ ստոյգ է՝ որ նոյն ինքըն լիա Գաղաս կ'ընդունի Գոլոմպոսի առ Պօղոս ըրած թըղթակցութեանց հրատարակութեան մէջ. բայց լիա Գաղասի Պարտմոնոքեան գրոց մէջէն այս մասը դուրս ձգուած է: Թերևս Գոլոմպոսի փառքը չազարտելու համար» (էջ 73):

Չմոռնանք անցողաբար յիշատակելու որ աստ ևս Ռուկէ հըրապարակախօս ամբաստանողի մը դերը ճշդիւ կատարելու համար՝ ամբաստանելոյն շահաւոր վկայութիւններն և անցքերն ալ կը ջանայ միշտ անճիշդ ցուցընել. և զայս այնքան եռանդեամբ կը կատարէ՝ որ կարծես թէ նախապատրաստ մեքենայութիւն կամ դաւակցութիւն մը կար, կ'ըսէ, ընդ մէջ Ֆէրտինանտ Գոլոմպոսի, լիա Գաղասի, Պետրոս Մարգիթէի և այլոց պատմագրերաց «Դոպանէլի նուաստացընելով Գոլոմպոսը փառաւորելու նպատակաւ» (էջ 72): Պետրոս Մարգիթէի համար առանձին

կ'ըսէ թէ «յետ գիւտին» (չի հասկցուիր ինչ պատճառաւ) Գոլումպոսի այնչափ սիրահարուեր էր՝ որ անձին փառք կը համարէր (անկարելի կը թուի) նորա հետ թղթակցելն» (էջ 104) :

Դառնալով արդ Դոսթանէլիի, կը տեսնէ ընթերցողը որ նոյն ինքն Ռուկէ կը ժխտէ ինչ որ սակաւ ինչ առաջ Ալլիի Պատկեր Ալիարնի համար ըսեր էր «Իբր գլխաւոր և առաջին խորհրդատու Գոլումպոսի» : Իսկ Դոսթանէլիի փառքը նուաստացընելու գիտմամբ կազմուած դաւակցութեան կամ համախոհութեան նկատմամբ՝ նոյն իսկ Ծովակալին որդին իւր Պատնռարեանց մէջ (Գլ. Ը.) զայն կը մերժէ իւր այս բացայայտ խօսքերով. «Դոսթանէլիի նամակը՝ աւելի ևս գրգռեց զծովակալն իւր գիւտին ձեռնարկելու» :

Ցայսօր ամէնքն ալ կը ճանչնան Դոսթանէլիի արդիւնքը՝ որ յորդորեց և քաջալերեց զԳոլումպոս՝ իւր ծրագրած ճանապարհորդութեան մանրամաս՝ ութիւնքն աւելի բացայայտ կերպով իրեն ներկայացնելու այս ծանօթութիւնք հիմնեալ էին երկրաչափական սկզբանց վրայ . թէպէտ և թիւերը՝ մանաւանդ Մարինոյի և Պտղոմէոսի աստիճանին երկայնութիւնը՝ բացարձակապէս անճիշդ էին : Բայց այս պարագան իւր արդիւնքը և ոչ մի կէտաչափ կը նուազեցընէ . ուր բարձրագոյն և անզուգահչիռ է Գոլումպոսինը՝ որ պարզ՝ աւաստի մը ըլլալով հանդերձ՝ զուրկ որ և է աշխարհագրական և չափաբերական ուսմանց՝ ըմբռնեց այն վարդապետական և հայեցողական ապացուցմանց ապահով գործադրութիւնը : Գոլումպոսին նախընթաց և նոյն իսկ ժամանակակից սակաւաթիւ գիտնոց համար՝ որ կը գուշակէին երկրիս գնդաձև ըլլալը՝ այս հարցը հայեցողապէս գրասեղանին վրայ լուծուելիք խնդիր մ'էր . սակայն Գոլումպոս որոշեց անձնական ճանապարհորդութեամբ գործադրել զայս : Գոլումպոս հայեցողական վարդապետութիւնը չի գտաւ, այլ որոշեց զայն փորձով ցուցընել . և այս նպատակին ոչ եթէ քանի մը տարի ուսումնականի խաղաղ կեանքն զոհեց, այլ քառասուն տարի քրտնաջան աշխատութեանց, վտանգաց, նիւթական և բարոյական ցաւոց և վշտաց : Ռուկէ գոլումպոսի դադափարը ամբողջովին և ճշգրիտ չէ ըմբռնած . այս գաղափարն եղաւ նորա անխախտելի և անդիմագրելի առաջադրութեան շարժառիթն . որոյ վրայ և Ռուկէ իսկ կը զարմնայ . վտան զի սկզբնական պատճառը չհասկընարով՝ միայն այս արտաքին անյողողող և անվեհեր կամքը կը նկատէ : Իրեն համար Գոլումպոսի վատահութիւնը՝ ժայռի մը կարծրութեան կը նմանի (felsentesten Vertauen), մինչդեռ եզական ըմբռնման մը հետեանք է :

1483ին, ըստ Ռուկէի, Գոլոմպոս իւր ծրագիրը Բորդուգայի թագաւորին ներկայացուց. մերժման մի միակ պատճառն էր Գոլոմպոսի պահանջանաց չափազանցութիւնն. այս մերժմանն անմիջապէս վերջը՝ Գոլոմպոս անհետացաւ յիշեալ երկրէն: «Իսկոյն հետեւեալ զրոյցն սկսաւ ընթանալ հասարակաց բերանը, իբր թէ բանակցութեան ժամանակ՝ թագաւորը համոզուելով կամ Չէուդայի եպիսկոպոսէն և կամ Գալզատիլլայի բժշկէն՝ որոշեր է նաւախումբ մը զրկել Գոլոմպոսի ցուցած ճամբով. . . . ստոր վրայ բարկանալով՝ գաղտնի կերպով կը փախչի Գոլոմպոս. . . . Այս առասպելին մէջ միակ ճշմարիտ կէտն է՝ Գոլոմպոսի գաղտնի փախուստն» (էջ 68): Ռուտի մնացեալը սուտ է, մանաւանդ խարդախեալ կամ կեղծեալ արշաւանքը: Բայց նոյն դէպքը կը յիշատակեն Ֆէրնանտո Գոլոմպոս, լաս Գազաս, և Հէրրերա իրաց և անձանց այնպիսի մանրակրկիտ պարագայիւք որ թերևս յիշատակեալ անձինք կամ նոցա բարեկամք և ազգակիցք ողջ ըլլային գրութեան ժամանակ: Սակայն այս ամէնը արժէք մը չունին. և դէպքը չէ հանդիպած՝ վասն զի Ռուկէ զայն կը մերժէ. յիշեալ երեք պատմաբանք և նոցա հետևողք հաւատոց արժանի չեն թուիր՝ որովհետև Գոլոմպոսի կողմն են. և այս պատճառը Ռուկէի այնքան զօրաւոր կը թուի՝ որ աւելորդ կը համարի այլ պարագաներ ևս յիշատակել իր մերժումը հաստատելու համար: Ընդհակառակն Գոլոմպոսի փախստեան պատճառը տարբեր պարագայից մէջ կը սկսի փնտռել. անշուշտ յանցանք մը կամ չար գործ մը կատարելով կը վախեր արդարութեան հետամուտթենէն. և յիրաւի Գոլոմպոս կը փափագէր անձանօթ մնալ, և այս այնչափ ստոյգ է որ՝ «չյայտնեց Դուքանէլլիի իր իտալացի ըլլալը, որ և այնուհետև զինքը բորդուգայցի կը համարէր» (էջ 55): Եւ մինչդեռ Պարտուշիշընը և լաս Գազաս կը հաստատեն թէ կողակիցը մեռած ըլլալով հետը միայն Տիէկո որդին առաւ՝ նոյն իսկ Գոլոմպոս 1500ին գրած իւր մէկ նամակին մէջ կ'ըսէ թէ թողուց 'ի Բորդուգայ թէ կինն և թէ որդին (էջ 67): 1488 թուականին գրուած նամակաւ մը՝ Յովհաննէս թագաւորը կը հրաւիրէ զԳոլոմպոս որ դառնայ 'ի Բորդուգայ, թէ քաղաքական և թէ պատժական ամէն խուզարկութենէ զինքն ազատելով (անդ): Արդ յիրաւի դատաստանական խընդրոց մէջ ենք. սակայն չարագոյն այն է՝ որ վկայութիւնք իրարու հակասական են: Սակայն շատ հետաքրքրական է Գոլոմպոսի այսպէս ծածկուիլը, պահելով իւր անունն և լռելով միայն և ոչ թէ ուրանալով իւր հայրենիքը. իսկ Գոլոմպոսի կնոջ մահուան վրայ լաս Գազասի և Ֆէրնանտոյի սխալմունքը չեմ կարծեր

այնպիսի կարևոր պարագայ մը՝ որոյ վրայ կարելի ըլլայ այն-
քան ենթադրական կարծիքներ շինել: — Յովհաննէս թագա-
ւորին նամակը՝ ուղղեալ է «առ մասնաւոր բարեկամն մեր Քը-
րիատափոր Գոլումպոս», կարծեցեալ յանցաւորն. իսկ թագաւո-
րին կողմանէ առ նա տրուած խոստումն կամ ապահովութիւն՝ ըստ
ընդհանուր կարծեաց պատմագրաց, մինչև յՌուկէ, կը թուի
թէ Գոլումպոսի յայտնի աղքատութեան պատճառաւ ըրած գը-
րամական փոքր պարտքի մը համար էր:

Տեսնենք զԳոլումպոս 'ի Սպանիա. Աստ «ուր շատ աւելի քիչ
կընային ըմբռնել իւր դիտական սկզբունքներն, Գոլումպոս ուրիշ
պատճառ մը կը ստեղծէ, տարածումն հաւատոց. և փոխանակ յԱ-
րիատտոնիէ և 'ի Սենեկայ՝ յԵսայիայ կը բերէ իւր վկայութիւն-
ներն» և հաւանականաբար նաև զԵզր, զՍ. Օգոստինոս և ոչ
շատ հեռաւոր ընդհանրական դատաստանին նախագուշակութիւն-
քըն (էջ 70): Ահա յայտնի կը տեսնուի թէ Ռուկէ աստ գրեթէ
խաբեբայի տեղ կը փոխանակէ զԳոլումպոս, մինչդեռ ուրիշ տեղ
մ'ալ՝ տգէտ կը համարէր. այս երկու ամբաստանութիւնք իրե-
րաց հակասական են:

1492 հոկտեմբերի 12ին գիշերը՝ նախ և առաջ Գոլումպոս շար-
ժուն լոյս մը տեսաւ ցամաքին ուղղութեամբ. արշալուսոյն՝ Ռո-
տրիկ վէրմէյո անուամբ մին՝ գեղնագոյն գիծ մը նշմարեց որ
կուսնականի կղզին էր: «Ռոտրիկ վէրմէյո է, կ'ըսէ հրապարա-
կաւ Ռուկէ, գտող Ամերիկայի առաջին կղզւոյն, և 10,000 մա-
րավէտիսի (դրամ) գումարը սա պէտք էր առնուր» (այս գու-
մարը վարձ խոստացուած էր 'ի թագաւորէն ամենէն յառաջ եր-
կիր տեսնողին). «բայց Գոլումպոս զայն իր անձին համար պա-
հանջեց, և ընդունեցաւ իսկ. այս դէպքին մէջ յայտնի կը տեսնուի
իր խորշիլի բնաւորութեան մէկ անցքը. վասն զի բաւական չի
համարելով փոխարքայութեան և ծովակալութեան պատիւը՝ խեղճ
նաւաստի մ'ալ իր իրաւունքէն անգթաբար զրկեց: Ուստի զար-
մանք չէ որ Գոլումպոս ատելի եղաւ հասարակաց, և երբ խիստ
և արգարակորով դատաւոր մը զայն շղթայի զարկաւ՝ ոչ ղը օգ-
նութեան հասաւ» (էջ 98): Ստուգիւ շատ ցաւալի է դէպքը. բայց
կը կարծենք թէ ոչ այնչափ դրամոյն որչափ առաջին երկիր տես-
նելուն փառաց վրէժխնդիր եղաւ. ինչպէս ալ եղած ըլլայ՝ չենք
ուզեր մենք պաշտպանել թէ Գոլումպոս կատարեալ էր և թէ իւր
կենաց ընթացքին բովանդակ գործերը՝ անսոցտանելի էին: Բայց
միթէ անբացատրելի և յանգուգն չափազանցութիւն մը չէ՞ ոչ-
ինչ դէպքի մը համար, որ դեռ բոլորովին ծանօթ և մանրա-
մասն յայտնի չէ, այնպիսի փառաւոր կեանք մը նսեմացընել, և

ընդդէմ Գոլոմպոսի գործուած այնքան անհամար անիրաւութիւններն և ապերախտութիւնն արգարացընել ։

Այս արգարացուցումն ալ Ռուկէի գրոց ուրիշ յատկանիշ մ'է, և գործոյն ամբողջ ընթացքին մէջ Գոլոմպոսի արգելք եղող և զինքը ֆաստոզ անձանց հետ՝ շատ ներողամտութեամբ կը վարուի. իւր թշնամիք՝ ինչպէս Պոպաստիլլա՝ միայն դաժան, Օվանդօ՝ կասկածելի, Ռոզտանօ՝ աղմկայոյց, և Ֆէրտինանտ ցոռառածականները սոսկ կ'ընդունին. այս ամէնուն համար ալ ներողութեան մի պատճառանք կը գտնէ, կամ դէթ կը մեկնէ եթէ չգովէ : Ահաւաստիկ օրինակ մը. առաջին ճանապարհորդութեան՝ Մարդինո ֆինձոն որ երեք նաւերէն լաւագունին ֆիւքայի հըրամանատարն էր՝ բաժնուեցաւ ծովակալէն և սկսաւ ինք իր գլխուն արշաւանքներ և հետախուզութիւններ կատարել. իսկ 'ի դարձին վերստին միանալով Գոլոմպոսի հետ՝ ահաւոր մրրկի մը ժամանակ դարձեալ թողուց զնա և իր ամրակազմ նաւով դիմեց 'ի Պայոն, և անտի 'ի Փալոս, յուսալով որ Գոլոմպոս իր խեղճ նաւով արգէն կորսուած ըլլալով՝ ինքը միայն այս մեծ և կարեւոր ձեռնարկէն ճողոպրած պիտի թուէր 'ի զարմանս ամենեցուն. բայց երբ մտաւ 'ի Փալոս՝ տեսաւ որ Գոլոմպոս կանխեր էր զինքը. այս դէպքին մէջ ընթերցողը կրնայ ինքնին դատել ֆինձոնի բռնած ընթացքը : Սակայն Ռուկէ այլապէս կը գատէ. այս դէպքը յիշելէն վերջը՝ կը յաւելու. « յիրաւի պէտք է զարմանալ սպանիացի այս նաւաստիին քաջութեան և ճարտարութեան վրայ, որ նոյն իսկ այս առաջին ճանապարհորդութեան մէջ՝ ծովակալին առաջնորդութենէն անկախ ընթացք մը բռնեց. և նոր երկիրներ գտնելու համար՝ իրեն յատուկ գաղափարաց և համոզմանց հետեւեցաւ. կրնանք դասել նաև զառ նաւաստեաց այն խմբին մէջ՝ որք իրենց նաւերով Գոլոմպոսէն աւելի ճանապարհորդեցին» (էջ 122) :

Դարձեալ երբ Գոլոմպոս կը կառավարէր զՍպանիոյա՝ Ռոլանտօ առաջնորդ և գլուխ եղաւ այն խոտովութեան և ապստամբութեան՝ որ զծովակալն ամենավտանգաւոր և ահաւոր դիրքի մը մէջ ձգեց, և արգելք եղաւ երկրին եղբրաց վրայ՝ կատարուելիք կարևոր և պատրաստեալ խուզարկութեան մը : Գոլոմպոս այսպէս աւազակաց ձեռքն ինկած մարդու մը նման՝ ստիպուեցաւ խոտվարարաց հետ բանակցիլ և զՌոլանտօ իւր պաշտաման մէջ վերահաստատեց, Ռուկէ չորս դար վերջը՝ այս դէպքին պարագաները լսելով՝ կամ լաւ ևս զանց ընելով կը համարի զայն արդիւնք Գոլոմպոսի անխոհեմութեան (Rathlosigkeit) և չար ևս անհամեստոռքեան : « Յիսուսեանի մը նման՝ Գոլոմ

պոս այս դաշնադրութիւնը անպատուութեամբ անվաւեր համարեցաւ»։ (Ջարմանալի՝ յիսուսեան կը կոչէ զԳոլումպոս՝ մինչ Ս. Իգնատիոս դեռ եօթը տարեկան էր)։ «պատճառ բերելով թէ զայն ստորագրեց իբր ծովակալ նաւուն վրայ, մինչ յետոյ՝ ՚ի ցամաքն փոխաւրբայ էր»։ Չի յիշատակէր Ռոզդանոյի և նորա ընկերաց նորանոր ապստամբութիւնքն. և կը լռէ իսկ թէ Գոլումպոս յիշեալ միջոցին գիմեց՝ մինչ բովանդակ գաղթականութիւնը շատ խղճալի և յուսահատ պարագայից մէջ էր. բայց զայն բնաւ ՚ի գործ չի դրաւ. քիչ վերջը զայն իմացուց թագաւորին իբրև բարոյական և խղճի առաջարկութիւն մը։ «Այս կերպով՝ ինքնին իսկ իբր գլուխ և առաջնորդ գաղթականութեան ստորագրեց իւր վիճակն, և Պոպատիլլայի արչասանքն որոշուեցաւ» (անդ)։

Այս ոճով կը շարունակէ գրեթէ ամէն տողերը. Գոլումպոս մեծապէս կ'ուրախանայ այնչափ հոգևոց հոգեկան շահուն և փրկութեան համար, «և զայս կը կեղծէ՝ որպէս զի մխիթարէ ըզթագաւորը՝ որոյ այնչափ անբաւ ճոխութիւն և գանձ խոստացած էր և չէր կրցած գտնել» (էջ 116)։ Գոլումպոս կը համարի զՀնդիկ աշխարհիս ամենէն աւելի բարի ազգը, «վասն զի մարդ աղէկ չէր ճանչնար, և զայս միայն այն ժամանակ անդրադարձաւ՝ երբ յերկրորդ գալստեանն տեսաւ որ այն քաղցրաբարոյ ժողովուրդը ջնջեր էր իւր հաստատած գաղթականութիւնն» (էջ 120)։ Դարձեալ կը լռէ աստ գաղթականաց բռնած զայլ թակղական և բռնաւորական կերպն և ընթացքը՝ որ գըլխաւոր պատճառ եղաւ իրենց կործանման։ Գոլումպոս փութոյ պնդութեամբ ոսկի կը փնտռէ, և սակայն աշխարհագրական և երկրաբանական տեսակէտով՝ այս նպատակաւ ըրած ձեռնարկութեանց և քննութեանց մէջ մեծապէս կը սխալի (էջ 151)։ Յուսացածին չափ ոսկի չի գտներ. և առ թագաւորն և ժողովուրդըն Սպանիոյ ըրած մեծամեծ խոստմանց մէջ կը պակսի (էջ 116)։ Գոլումպոս ոսկին իւր անձին համար չի փնտռեր, այլ անով Ս. Գերեզմանը կ'ուզէ ազատել. անհնարին և անկարելի ձեռնարկներ երազող մոլեռանդ մ'է (էջ 156)։ Դեռ ի՞նչ կը պակսի. Շըլթայակապ ՚ի Պոպատիլլայէ դարձն և թագաւորին առջև ներկայանալը՝ այս անցքը Ռուկէ թատրոնի միջադէպ մը կարծես կը համարի՝ և այնպէս կը նկարագրէ (էջ 145), իսկ շղթաներով մէկտեղ ՚ի գերեզման իջնելն՝ «Գոլումպոսի վիպասանական բնաւորութեան և քմահաճոյից պէտք է ընծայել» (էջ 153)։

Գոլումպոսի ուրիշ տկար կողմ մ'ալ, ըստ հեղինակին, որ կը ջանայ միշտ վիրաւորել, նորա խորհրդաւոր կերպը. զոր երբեմն ալ յայտնի կերպով կեղծաւորութիւն կը համարի։ « Ինքը

զինքը 'ի բարձրելոյն առաքեալ կը համարէր» (էջ 72)՝ « իւր գլխաւոր ջանքն էր երկրաւոր դրախտին վայրը գտնելն» (էջ 142) . « կ'ապահովցընէր թէ իւր ճանապարհորդութիւնք՝ մի մի հրաշք էին, և թէ ինքն յԱմենասուրբ Երրորդութենէ ներշնչու չեալ էր . բնաւ չերազած և չի լսած տեսիլներ և ձայներ կը քաւրողէր . և որչափ ձախորդութիւնք և թշուառութիւնք բազմանային և սաստկանային՝ այնչափ աւելի կը կորսուէր նա այս խորհրդաւոր իրաց լարիւրինթոսին մէջ» (յէջ 156) : Այս ամէնը ճիշտ է . նա որ միջին դարու վերջին հարուածը տուաւ՝ երբեմն անոր ամենէն աւելի խորհրդաւոր պարագայից մէջ կը սուզէր, բայց այս ամէն դարուց վերանորոգողաց մէջ տեսնուած է յընթացս տիւեզերական պատմութեան, իսկ Ռուկէի յիշած տեսիլներուն ձայններուն համար՝ կը պատասխանենք թէ զայն դատելու համար՝ պէտք է նորա անձին արտաքին և ներքին պարագայից և հասնգամանաց մէջ մենք զմեզ գնենք . լսածնիս Սդէնլիի օրինակաւն հաստատենք . « միտք»՝ ահաւոր և մտալուս վտանգաց երկիւղէն կաշկանդեալ էր Բայց կարծես ձայն մը լսեցի որ որ կ'ըսէր ինձ . քաջ լեր, և զօրացիր . այս ձայնը լսելուս վրայ կ'երգնում իսկ : Այն ատեն սկսայ վրան խորհրդածել . թէ յետո դիմելն և թէ յառաջելն հաւասարապէս վտանգալից էր, ուստի քաջալերութիւնն անօգուտ է այսպիսի պարագայից մէջ . սաւկայն ձայնը կրկնեց . զօրացիր և քաջ լեր . յառաջ ընթացիր և վստահ եղիր, վասն զի քեզ պիտի տամ՝ այս երկիրն և ժողովուրդը . միշտ պիտի հսկեմ վրադ, և երբէք չի թողում . մի՛ վախնար և զարհուրիր : Այս խօսքերը կը գրէ Հենրիկոս ըՍդէնլի՝ որ Էմիլիի օգնութեան զացեր էր . ուստի ի՞նչ պէտք է ըսենք մենք . սո՛ւտ հանել, չհաւատալ, ծաղրել . խոհեմութիւն է կարծեմ հաւատալ թէ Գոլոմպոսի և Սդէնլիի նման բնաւորութիւն ունեցող անձանց՝ այնպիսի դժուար և զարհուրելի պարագայից մէջ՝ այս խորհրդաւոր ձայնը լսելի եղաւ :

Բայց հարկ է լինցընենք, և եթէ Ռուկէի ամէն անտեղութիւններն ու նախատինք մի առ մի ուզէինք յիշատակել՝ բովանդակ գրուածքը լաւագոյն կ'ըլլար ներկայացընել ընթերցողաց . և այս ոչ ժամանակը և ոչ տեղը կը ներէ :

Վերջացընենք ուրեմն մենք ալ իրեն վերջաբանով . « Շրջապատող բնութեան երևութից յստակատես, իւր ճանապարհորդութեանց մէջ հանդիպած և զտած ամէն նորութեանց քաջ և հետամուտ քննիչ, զորս ոչ միայն բազդ ունեցաւ տեսնելու՝ այլ երջանկագոյն և ազնուագոյն յատկութիւն մ'ալ ունեցաւ զանոնք մանրամասն և կենդանի գոյներով նկարագրելու . նոր աշխարհին

բուսական ձևն և երևոյթն՝ բաղդատեց ընդ հնոյն. Ատլանտեան կլիմայից զանազանութիւնն զգաց և նշանակեց. մագնիսացեալ աստղեն խոտորումն գտաւ, ծովային յորձանաց և արևմտեան Հնդկաստանի կղզեաց կազմութեան վարդապետութեան և դրութեան հիմնադիր եղաւ. և ահա այսպիսի անձ մը՝ քիչ վերջը ժրտեց երկրիս գնդաձևութիւնը և բովանդակ իւր ճանապարհորդութեանց հիմն և շարժառիթը՝ որպէս զի իւր երկրաւոր դրախտին վրայ ունեցած անուրջը պաշտպանէ». (Գոլոմպոս յիրաւի միայն կատարեալ գնդաձևութիւնը մերժեց, և երկրիս ձևը տանձի մը նմանցուց, բայց այս ոչ երբէք իւր ճանապարհորդութեանց արգիւնքը փճացուց): «Նորա գործնական նաւուղութեան նրկատմամբ ունեցած ծանօթութիւնք և ուսումն շատ անկատար և անբաւականք էին. իսկ լայնութեանց վրայ բրած որոշմունք՝ բոլոր սխալ. այնպէս որ Պ գարձին յառաջին ճանապարհորդութենէն՝ մինչ կը կարծէր թէ Գանարեան կղզեաց մօտ էր՝ իւր դիմաց Ազորեանքն տեսաւ»: (այս գատողութիւնը հիմնովին սխալ է. Գոլոմպոսի անգեկագրէն և օրագրութենէն յայտնի կը տեսնուի): «Միայն պատահական և դիպուածական յաջողութիւն մը զինքը մեծցուց և անունն հռչակեց. և այս բաղդաւոր յաջողութիւնը՝ զոր պէտք ենք ընծայել միայն իւր յամառ և անվկանդ հաստատամտութեան՝ այնքան մեծ եղաւ և ժամանակն ալ այնչափ հռչակեց՝ որ արգասեաց առջև՝ մոռցուեցաւ զայն գտնողին ընդունակութիւնն և ծրագիրն»:



ԳԱՂՂԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(ՇԱՐ. տես 82)

ԲՐՈՒՍԻՈՅ Թագաւորն և Պիզմարք՝ միայն մտադիր էին զործերը մինչև Յուլիոսի 20 երկարելու. Տէ Գիլ «կարծես պաշտօնական ազգարարութեան մը հպատակելով», — այսպէս կը գրէր Պէրլինի գաղղիական դեսպանը, — չէզոք պետութեանց ներկայացուցչաց կը պատասխանէր թէ բրուսիական կառավարութիւնը բնաւ պատասխան կամ մեկնութիւն մը պիտի չի տար այնպիսի զործոյ մը վրայ՝ զոր «բնաւ չէր կասկածեր»: Գերմանական պաշտօնական թերթերը միաբերան կը հրատարակէին թէ «իսկողիքը Գորդէզի որոշումէն կը կախուէր և ոչ եթէ 'ի փափազանաց և յերկիրդէ և 'ի կասկածանաց օտար պե-